

մը 12ը 35 բոպէ անց, կը դադրին թշնամութիւնները:

Այսպէս, Ֆրանսա, որուն երկու երրորդը գրաւուած է գերմաններէն պատերազմի 297րդ օրը եւ պարտուած վերջին ճակատամարտը սկսելէն 47 օր յետոյ, յաղթուած կը յանձնուի եւ զինաթափ կ'ըլլայ, սպասելով հաշտութեան, որ պիտի կնքուի պատերազմի լրանալէն յետոյ, երբ Անգլիա և Գերմանիա զազրեցնեն այն ահաւոր պատերազմը, որուն վախճանը մարդ չի գիտեր, թէ ե՞րբ եւ ի՞նչպէս պիտի դայ:

Այսպէս ինկաւ հզօր Ֆրանսան, երէկուան յաղթականը... Ինկաւ յաղթողին բռունցքէն ուշաթափ: Վա՛յ պարտեալին...:

* * *

Ֆրանսայի զինադադարէն վերջ՝ Անգլիա յայտարարեց, թէ ինքը մինակ թէեւ՝ բայց կը շարունակէր պատերազմը Գերմանիոյ եւ Իտալիոյ դէմ: Եւ ստուգելու ցամաքին, ծովերուն ու ովկիանոսներուն վրայ եւ օդին մէջ, ինչպէս ամբողջական զազթաւայրերուն մէջ, պատերազմը կը շարունակուի կատաղօրէն ու յամառօրէն:



ՕՐՈՒԱՆ ԳՐԲԵՐ

Abedik Gróf Csodálatos élete = Jrták: Dr. Kallos Lajos és Dr. Kerekesházi József = Dr. báró Nyáry Pál tanulmányával. = Fővárosi Nyomda RT. 20x13. էջ 120.

(Ապետիկ կոմսին գաբմամալի կեանքը) Հունգարերէն լեզուով հունգարացի հեղինակներուն այս դործը Հայերու մատչելի ընելու զիտումով, օգտակար կը համարինք տալ անոր ամփոփոյթը:

Ապետիքի (Ազա Պետրոս - Ա. Պետիկ - Ապետիք) կոմսութեան տուչութեան մէջ կ'ըսուի թէ, անիկա Արշակունի հարստութեան մէկ շտաբիդէն է: Ասոր նկատմամբ այսօր դրական ո՛րեւէ փաստ չունինք: Իր ընտանեկան նախկին բոյնը Անի կը գտնուէր. բայց արդէն իր մեծահարուստ պապը Հալէպ կը գտնենք Գարակէօղեան անունով: Ան չտաճկանալու համար, մարտիրոսացաւ: Հայրը՝ Մուրատ, որ* պարսիկ արքունիքը փխած էր, երբ հալածանքները կը դադրին Հալէպ կը վերա-

Պատմական այս արձանագրութիւնը կ'ուզենք վերջացնել հոկտ. 31ին՝ Փէթէնի դործակից եւ Արտաքին դործերու նախարար՝ Փիէր Լաւալի հետեւեալ յայտարարութեամբ իբր վերջարան հոկտ. 24ին Մօնթուարի մէջ տեղի ունեցած Փէթէն - Հիթլեր առաջին տեսակցութեան մասին տուած իր տեղեկատուութեանը:

«Մօնթուարի երկու տեսակցութենէն միշտ պիտի պահեմ յուզիչ յիշատակ մը: Իրենց պատմութեան ընթացքին՝ երկու մեծ ազգերը բախեցան իրարու: Երբ Մաքալախտ Փէթէնը տեսայ Հիթլերի դիմաց, հասկցայ որ կարելի էր պատերազմէ տարբեր կերպով կարգադրել մեր երկու ազգերուն քակտագիրը:

«Այսուհետեւ Ֆրանսա պէ՛տք է գիտնայ ինքզինքը պաշտպանել օտար միջամտութիւններու դէմ, եւ առանձին ազատօրէն ստանձնել իր արտաքին քաղաքականութեան պատասխանատուութիւնը:

«Անհուճօրէն ցաւալի է ստիպուիլ պարտութեան յետոյ հաստատել գայն, գոբ կրնայինք մախապէս կարգադրել...:

ԽՄԲ.

դառնայ կնոջը քով: Կ'ունենայ տասերկու զաւակներ, որոնցմէ միայն Մանուկը (մեր Ապետիքը) կ'ապրի:

13 տարեկան հասակին՝ Օսմանեան դուռը կը կոչուի, հոն դաստիարակուելու համար: Մայրը, որդին տաճկանալու վտանգէն ազատելու համար, Ֆրանսուս Բիլէ Ֆրանսացի հիւպատոսին խորհուրդով՝ նախ երուսաղէմ անկէ ալ Հոռոմ կը փախցնէ: Հոս Ուրբանեան վարժարանը կը մտնէ եւ հայկական Մանուկ անունը Պետրոսի կը փոխէ: Վեց ծիրանաւորներու ներկայութեան իմաստասիրութեան վկայականի քննութիւնը ամենափայլուն կերպով կը կատարէ: Նոյնպէս կը փայլի Ատուտաճարանութեան ընթացքին մէջ. այնուհետեւ եկեղեցական վիճակը չ'ընդգրկելը, որպէս զի հակասուման Եւրոպա-Պարսկական դաշնակցութեան տրամադրէ իր բովանդակ կարողութիւնները:

Իր ազնուատնտեսութեամբ, արեւելագիտութեամբ ու լեզուագիտութեամբ շուտով իբր թարգման կը դրուի Մատթէոս անունով եկեղեցականին

քով, որ Պարսիկ Ծահին քով դեսպանութեան կը մեկնէր:

Տաժանակիր ճամբորդութենէ մը վերջ, շրջուցիչ հիւրասիրութեամբ կ'ընդունուին Սոլիման Ծահին, որ մտերմութեամբ կը վարուի հետեւին եւ փոխ-դեսպանութիւն մը կը զբոսնէ Հոռոմ: Գեսպանութիւնին յաջողած կ'երեւի, որովհետեւ Մատթէոս Նախիջևեանի Արքեպիսկոպոս կը կարգուի:

Ապետիք շուտով Ծահին մտերիմներէն կը դառնայ մինչեւ որ իսլամացած իր մէկ ազգականին քսութիւններուն պատճառով կը թողու արքունիքը եւ կ'երթայ Մատթէոս Արք.ին քով Նախիջևեան:

1673-5 տարիներու ընթացքին ուրիշ Պապական պատուիրակութիւն մ'ալ կը մեկնի դէպի Պարսկաստան Նարոյեցի Բիսպոսոս անուն քահանային առաջնորդութեամբ: Կը մտերմանան իսկոյն, եւ մինչ նուիրակը Ապետիքի Պարսիկ իշխաններու քով ըրած դիմումներով կը յաջողի շուտով Ծահին ներկայանալ, պատուիրակն ալ Ապետիքի խորհուրդներով՝ ազբնագիրով մը կը յաջողի ջնջել տալ Նախիջևեանի դաւաճութիւնէն պահանջուած ահազին տուրքը:

Ծահը դեսպանութիւնը փոխարինելու եւ Եւրոպա-Պարսկական դաշնակցութիւնը դրական փոփոխութիւն մտցնելու համար, կը նուիրակէ իր կողմէն Բիսպոսոսը Ապետիքին հետ, Հոռոմի եւ Արեւմուտքի միւս արքունիքներու քով:

Ռուսաստանի վրայէն, 1677ի ամառուան սկիզբները Վիեննա կը հասնին, ուր սակայն դրական արդիւնքներ չեն գտնուիր: Բիսպոսոսը անթաքտութեամբ կը շարունակէ իր ճամբան դէպի Հոռոմ, տանելով Ծահին եւ Վիեննայի պատուէրները. մինչ Ապետիքը դործունէութեան լաւագոյն ասպարէզ նշմարելով Օսմաններէն վտանգուած Վիեննան, հոն կը մնայ, իբր խորհրդական Ռազմական Գերագոյն խորհուրդին:

1680-1684 տարիներուն Վիեննայի եւ Լեհական արքունիքներուն քով տեղադրին դիւանագիտական դործունէութեան կը նուիրուի եւ կը գնահատուի: 1684ին Աւստրիոյ Կայսրէն եւ Հունգարիոյ Թագաւորէն, իբր վարձատրութիւն կ'ընդունի «Խուճգաւրացի կոմս» տիտղոսին հետ «Բաքա» կոչուած կալուածները:

1684ին միաճայնութեամբ քրիստոնեայ միացեալ պետութիւններու կողմէ դեսպան կ'ընտրուի եւ կը մեկնի Ծահին քով, բայց ճամբուն վրայ կը կորսուի անհետ...:

Հատորի 98-102 էջերուն մէջ կը խօսուի Ապետիքի դրական Գործերու մասին: Մեծագոյն գործն է Cehil Sutum (տպ. 1678 Վիեննա) Լատիներէն, Իտալերէն, Յունարէն, Պարսկերէն եւն:

Լեզուներով: Պարսից քաղաքական, կրօնական սովորութիւններուն պատմութիւնն է յստակ, զուարթաւունչ եւ իր դարուն զործածուած գիտական ոճովը: Ունի «Հաւատքի անման վրայ» գրքոյկն ալ ինչպէս նաեւ դիւանագիտական տեղեկագրութիւններ, անձնական նամակներ եւ Վիեննա կատարած բանախօսութիւններ:

103-110 էջերու մէջ համառօտ ակնարկներ կան ԺԳ դարու սկիզբէն մինչեւ վերջերս Հունգարիա զաղթած հայերուն եւ անոնց տուած գլխաւոր դէմքերուն վրայ: Հուսկ զբքին վերջին էջերը նուիրուած են աշխատութեանս աղբիւրներուն:

Գիրքը աշխատուած է հունգարացի նշանաւոր հեղինակներէ, իբրեւ երախտագիտական ցոյց մը հանդէպ այն մեծ «հունգարացած» հայուն, որ իր կորովն ու մտաւոր կարողութիւնները քրիստոնեայ ազգերու ազատագրութիւն նուիրելով, նպաստած էր ամէնէն առաջ Հունգարիոյ ազատագրութեան:

Հեղինակները խնամով պրպտած են հունգարիոյ պետական ու անհատական, Վիեննայի կայսերական ու Վենետիկի Հասարակապետութեան դիւանները: Նկատի առնուած են նաեւ ժամանակակից դեսպաններու յայտարարութիւնները, Անգլիացի, Ֆրանսացի եւ Իտալացի ուղեգրութիւնները: Դիմուած է նոյնպէս անհատներու եւ արեւելագէտներու, եւն:

Հակառակ այսքան աշխատութեան, հեղինակները քիչ ատաղձ գտած են կատարեալ կենսագրութիւն մը վերակազմելու համար: Ապետիքի նկատմամբ վաւերաթուղթերուն անհետացումը բնական երեւոյթ մըն է, եթէ նկատենք նոյն դարու թուրք-հունգար, թուրք-աւստրիական պատերազմները, որոնք ստէպ դիւանները խուճապական փոխադրութիւններու կը ստիպէին:

Վաւերաթուղթերու այս պակասը կարելիին չափ անզգալի դարձնելու համար հեղինակները մեծ ուշադրութիւն դարձուցած են պատմական շրջանակները - դիւանագիտական թէ միջավայրի - յստակօրէն վերակազմելու: Այս աշխատութիւնը իրենց թոյլ տուած է որ պակասաւոր վաւերաթուղթերու իրական իմաստն ու արժէքը գտնէին կամ դէթ հաւանականութեան մը մօտենային:

Հեղինակները հոս մասնաւոր ուշ դրած են պատմականութեան. տարակուսական վաւերաթուղթ մը երբեք իբրեւ ստոյգ չեն ներկայացնել, այլ միշտ կը շեշտեն թէ իրենց աղբիւրը ինչ չափով ստուգութիւն կամ հաւանականութիւն կրնայ ներշնչել:

Այս գիրքով անձանօթ մեծ հայ մը մոռացութենէն փրկուած է. իսկ հունգարերէն լեզուով տպագրուած հայանիւթ աղքատ մատնագրութիւնը իր կարգին ճոխացած:

Հ. ՅՈՒՍԻԿ ՊՈՒՇԼԻԿՅԱՆ